

Յ Ա Ր Ձ Ա Կ Ո Ւ Մ

Փոկէն փախած շուներ ենք կատաղի, ստուելներու դէմ հաջելէն հողէն կտրած ուներով կը խոյանանք մենք առաջ ու մեր ճիշերովը խառնիճաղանջ՝ ամբողջ միջոցը կ'ողողի:

Փողերը հուրը կ'արծարծեն՝ բանակը միշտ յառաջ, յառաջ մղելով, վայրաշարժի մը հսկայ փանչինովն ու թուրով, և ջարդուած մարդերու ամբողջ շարքեր կը խճողուին միդ բայլերուն ետեւէն:



Անմարդկային կանչերու մին մը անվերջ կ'ալէծի ու կը նետուի ուռած իր դէմն ծառացող թումբին վրայ, և զայն արձակողն՝ այլեւս անկարող է զսպել՝ ուժգին հարուած մը դէմէն կրնայ միայն մթագնած աչերնուս արիւնը ցըռուել:

Կ Ո Ւ Ւ Ի

Մարտին մէջ նետուած՝ հիմայ կոիւ մըն եմ ես,
Հարուած, զալարուող ինքն իր մէջ, մերենայ մը մահասփիւս:



Գոռումը կը հեծնայ բոմբիւնին կոնակը, թոնած կտուցով կը քաշէ շրաբնելն անոր պոչէն:

Կաղ հրացանը կը զարնէ կողին, և շաշիւնը՝ մայթին վրայ հնչող, խրտչած էշու մը պայտերուն դոփիւնն է:



Բոցին հետ խաղալով՝ կրակ դարձած եմ այլեւս,

Թափող հուրէն չեմ փախչիր, և տիսեղծ հրթիռ մը մինակը լման քաղաք մը կը վառէ:

Մ Ա Հ Ը Ը

Հո՛ս, այնքան դիւրին:

Միտքն իսկ անկիմաստ:

Կարճ զնդակ մըն ճնին ապրող մարմնոյս մէջ, և կամ թոյլ հարուած մը սուրի՝ զարնանային սիւզի ապտակ մը ինչպէս:



Ոչ մէկ ապրուռ, կամ ընկըրկում մը վախիւ:
Բնոր առաջ:

Որո՞ւ:

Վատն է որ ձեռք կը կարկառէ մուրացկի:
Բնական:

Լոյսերը ընդհուզ կը մարին:

Պառկած լրու, աչերս կիսարաց երազի մը մէջ՝ սպիտակահեր կին մը երկիւազած խաչակնցելով դէմբը բորբոսած կ'աղօթէ ինձ համար:

Դէմբեր հաճելի կը շարժին իդմերու հետո ջիոյն ցոլացումով մը սրարշաւ վայրեր, դէպքեր և բզզիւն մը անհատնում շուրջս, անօսր միջոցին մէջ:

Մինչեւ Երր:

Թաճախ՝ ճիբաններուն մէջ՝ և շատ անզամ զգետնած զայն:

ԸՆԿԵՐ ՄԸ

Խրամի մը մէջ կիսամուկթ ապաստանած կը սպասեմ, որո՞ւ...

Գնդացիրներն անզաղար տանիքս կը հերկեն և ոռութի շերտեր, գնդակներ կու գան ստէպ բանտիս պատերը ծեծել:

Ու բանալին դրան՝ ես յանձնած եմ վաղուց:



Քիչ անդին ոռութի մը պայթումն ուժգին որշիս հետ զիս կը ցնցէ, առաստաղը հող նետէ վրաս...

Հող էիր և պիտի գառնաս, մարդ, բայց ամէն վայրկեան երթն ու դարձն այս անվերջ՝ ինչ տառապանց անտանելի:



Եւ շարաշուր լոյսի մը հետ քովս կոյտ մը կ'իյնայ յանկարծ:

Կը բաշուիմ ես և հրացանու բռնած կը բարձրանամ բացած աշերս լայն:

Եղորաքամակ կը փնտուեմ ու կը զիտեմ երկար՝ այս անձանօթը:

Հատուած ազդը մը զիրուկ՝ բզկոտած բերնի մը պէս խոշոր՝ արիւն կը փախէ:

Յետոյ, կեցած կը հարցնեմ մեղմորէն, ընկեր, ուսկից ես:

Միզմէ, դէմէն:

Լոռութիւն:

Չըսեմ, զիւղի արեւուն տակ սեխ ու կաղամբ ցանեցիր...

Միշտ համր՝ կը նայի ու մշտաբաց շրմներէն կարմիր շողիքը կը հոսի:

Չէ, մակարոյժ մըն ես ցաղցենի, հասկայ, սրահիկներու տիկիններուն՝ տարփածու շնիկը գոռող:

Նոյն հերնանցով անխօս ան կը ծիծաղի:

Վերջապէս, կը հասկնամ, ես՝ յիսնապետ մը՝ կը հրամայեմ քեզ, պատասխանել:

Լոռութիւն կրկին:



Շրաբնելի մը գնդակներն կը վազեն առաստաղիս վրայ իրարու ետեւէ, արագ, մէնիկներու նման:

Յետոյ, խրամէն ներս խուժող լոյսի հոսանքի մը հետ՝ ազդը կը սկսի շարժիւ զէմս:

Կը սարսուամ ու, անշարժ, կը պոռամ կատղած՝ և խրամէն մէջ կը լեցուի, կը պտուացի ու կ'երկարի պայթիւնը հրացանիս:

Սրունքը դէպ ի առաջ սոսում մը կ'ընէ ցածէն, և կաթիլ մը արիւնի կու գայ դէմբս արատաւորել:

Կ Ե Ա. Ն. Ք Ը

Հասարակ շերտ մը հողի։
Դիւրաթեր ընկրկում մը, կամ դէմինդ արիւնող հարուած մը,
թետոյ, վիժած զնդակ մը։
Եւ կամ հողին վրայ խակ թուզի նման ինկած, չպայթած ոռումք մը։

Զ Ի Ւ. Ո. Գ Ա. Դ Ա. Բ

Պապանձած թնդանօթները կը հանգչին զգայազիրկ, պոռալէն յոգնած խենդի նիրհով։

կերկերածայն ազօթներով, հասարակաց փոսին մէջ կը թափէ դաւանանցը, անկերպարան զիակներուն։

Գթութիւնը ջերմնառանդ ձեռներով կը ժողովէ անդամահատուածները, վիրաւորներն տնպիտան։

Ազուաներու երամակներ կը թափառին ոտնատակուած դաշտերուն վրայ, Աւշվերցուած զիակներու գարշահոտութիւնը կ'աղաղակէ։

Ճ

Հրդեհուած բարեի մը աւերակներն ափ մը խոնկի պէս կը միսան։

կը շաղակրատն զինուորները զրտանին դրած ձեռքերնին։

Մինչ մեծաւորները կը չափեն իրենց մասցած հողն ու արագ արագ մատներնին ճարճատելով իրենց ժամիցներովն յօշոտուած նմաններնին կը համրեն։

Թետոյ, կեցած անօթի գայլերու պէս, արիւնախուռն աշերով կը խուզարկեն շուրջերնին, և ցիթերնին տնկած հորիզոնները կը հոռոտեն։

Վ. Ե Ր Ա. Դ Ա. Բ Զ

Կառաքարշը կը սուրայ։

Կ'իյնան յաջորդարար սրահատ, թեւ թեւի տուած հեռազրածողերն երկայնքի։
Երկաթէ ճամրան անվերջ կը տրայ, կը թմրկահարեն ընդհատ անիւները կառացին։ Եւ ստէզ հիւզակ մը զիւղի՝ մութին մէջ, հեռուէն ընատ պահակի մը աշերով լուռ կը նայի։

Ճ

Աշերէն կը պոռթկան անհատնում պատկերներ կռուի։

կը բոմբէ թնդանօթը, ցիթս լեցուն է զեռ վառօղի ծուխով ու, սըս, ընկեր, փողն է, ոտքի։

Հրացանը կը թեթեւնայ ձեռքիս, ջիղերս հարրած են գուպարներու ախորժակով։ կը կենամ ոտքի։

կառը ցնցուեցաւ։

Զեռք մը կը հրէ։

Մ'կ էր։

Ետ կ'իյնամ նստարանիս վրայ։

Հ:

Ճամբուն կէսէն վերադառնալ:

Քաղցի մը, մշուշոտ մէկ անկինը նատիլ ու հոգւով աղքատ փերեզակի պէս, դուրս հանել հատ, հատ, յուշերդ անցեալէն: Համբել սնանկին, խեղճին աչերուն դիմաց, ու վիժած փառքի, ապրեցնել անոնց քեզ նետած ակնարկներովը շիլ:

Գթութիւն, այս էք միթէ, սահմանուած վարժն իմ:

Հ Ա. Ր Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն Յ

Հարսուութիւնս վէրեկուու սպիներն են անջինջ որ շահեցայ անցնելով կեանցի
միջեւ ու մահուան բացուած կրակի մրցիներ ընդարձակ:

Ու անոնցմէ ամէն մին, հիմայ, յիշատակի մը պէս անգին՝ յառնող հաճոյը
մը կ'ըլլայ:

Գարշապարփի վրայ՝ թնդանօթները կեցած դէմ առ դէմ, հողին վրայ նարտ կը
խաղան պոռալէն:

Գուպարփի մը բազմադմուկ ժիորը զիս կը հրէ ու յանկարծ ինձ կը նայի պիշ՝
սուին մը չար և որ՝ ինչպէս փշըուած աստակիի կոոր մը կարմիր զիծ մը զծելով
ճակտիս վրայ, կ'ինայ վար:

Ցեսոյ, յադբանակով մը հարրած շեփորներն ուրախ կ'երգեն, մենց կը գա-
զենք կանչերով մինչ դէմէն զնդակ մը զաւաճան կու զայ ծունկու ծակել:

Հպարտութեամբ կը կրեմ պատուանշաններս այս անգին, և ես զոռոզ զինուոր
անոնցմէ զուրկ զարձեալ ինքզինցս կը տեսնեմ զաճած, մայթերը մաշող ստահակ
մը բաղրենի:

Յ Ա. Ղ Թ Ա. Ն Ա Կ Բ.

Բաց մացած զուռն է մեր տան, կ'աղաղակին բոկոտն որրեր:

Պաղած կողերնուու սարսուռն է ան՝ պճտուն աչերով այրիները կը հեծկըլտան:
Մերեր ու պառաւներ ցամքած աչերով, մարած ճրագնին կը կարկառն սրսը-
փալով:

Մ'եր փշըուած ուժը, կիսուած արագութիւնը, փակուած լոյսն է կը պոռան
խեղանզամները:

Փերեզմանատունը կը իրախճանայ գերեզմաններով:

Փերեզմաններէն դուրս կը խուժեն զայրազին ու ակնարկնին բեւեռած, կը մոլն-
չէն «Մ'նը ենք, մնը», նահատակները:

Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ

